

հաս գարձն Հայոց աշխարհին ի քրիստունէական հաւատոս ի սկիզբն Դ. գարուն:

Այլազգի իմեն, եւ այն՝ հաւատնելի եւ ընտունելութեան արժանի օրինակու, միևնուր զվերստահայ հանդամանն իրաց արդար անհնարին թուի ինձ:

Ապա ուրիմին, ի կոտակորանի բանիցու, մարթ է յիրաւի՛ եւ առանց ամենայն հակառակութեան ասի՞ թէ անունն ներին ի Հայերէն թարգմանութեան կաթ. թղթոց Յովհաննու. Առաքելոյ եւ վերստացեալ յարակից պարագայք նորին քաջ ինք կը անշնի զԱզգային աւանդուրին յախազ կամիսաւուն Քրիստոնեութեան ի Հայոց աշխարհին:

Գուցէ օտարութի իմեն եւ նորածայն թուի ոմանց եզրակացութիւնս այս. — այլ սովորյն կարծիքս չէ ինչ մատցածին, այլ մասնաւնդ հիմնաւէ ի վերայ վերագոյն ճառեալ հաւատութիւնու վկայութեանց եւ սոսյդ պատմական իրողութեանց:

30 Մ-ր 1928

Ձ. Յ. Մ.

Երանելու

Բ Ո Յ Ն Է

Նետ նայուածքրդ քանձեն սա սարին, Անունէկ մք կախ ու տեսն՞ս բայն ուր ձրամն ու նիշե կը սպասարին. Խոկ նոնին եր զուայ, ասին ուսայ նուր կը թէի այդ բայն, ու մշշմնեւ ալ Փրիմուն վինճ վայ կ'թարկան զողողու:

Ա՛յսկէ մուղը նո՞ւ խոհեսին մի սակ՝ Ավանան յոշուցաւ բայնն մէշ անհոն Զետեղած իր սիրն ու սէւեն հոսակ՝ Հրդոր բազուկո՞վ մ'ոյին մէշ կամուն. Կր ծրիփ սոսկմուր, եր նովի սուրոյ, Յաւիննուրեան եղեւուն վրայ:

LOUIS BOUILHET



ԿՏԱԿԱՐԱՆԻ ԶՈՐՍ ԳԵՏԵՐՆ

ԵՒ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երբ հայ ուսումնասէր մի մտածում է Հայաստան բասի հնութեան և վազագոյն ժամանակներում նորա տարրերական անուանակալութեանց վերայ (թէ՛ նոցա համար որք արդիւնք են տրամարտանական եզրակացութեանց և թէ՛ նոցա համար որք յականէ անուանէ արձանագրուած են պատմագրութեանց մէջ), նորա միտքն, բնականարար, նախ և յառաջ չըջում է առ որ ամէնէն հնագոյնն է, այսինքն է՛ տեղին ուր պարունակուում էր Ասորք Կոտականին մէջ նկարագրուած Եղիմական Այգին: Մին երկարանդի աշխարհաբանական կողմանէկարպութիւնն, նախապատմական ժամանակներում, ա՛յնչափ թերակառար աստիճանաւ ծանօթ է մեզ, մինչ նոքա որք յաւակնութիւնն ունին խուզարկու լինելոյ առ ի ապացուցանել տեզին որ կարելի է համապատասխանել Կոտականին մէջ յիշուած Այգույն հետ, պէտք ունին մատչիլ խնդրոյն ամենամնջ չըջահայցողութեամբ—խնդրի մի որ գարէ ի գար առարկայ եղած է ուսունողաց և կարող հնագիտաց կողմանէ, յաջողակ և հակառակ թելագրութիւններով, Հայաստանի առնչութեամբ: Մէկ հէտ որ, ըստ իմ խոնարհ խոլմանց, ամենակարևորն է աշաց յանդիմն ունենալ, այն է՛ թէ Դրախտն, ինչպէս որ այն նկարագրուած է Հնգամատնից Աւազին Փիրքին մէջ, մէկ փոքրացնակ և անձուկ գետնամասն չէր, այլ լայնասփիւս առածութիւն մի, աշխարհագրականորէն, որոյ բուն մեծութիւնն մեզ համար զժուարին է, եթէ ոչ բոլորովին անկարելի, ի ներքոյ կարծեաց իսկ արկանել: Ասկայն՝ ըստ կտակարանական նկարագրութեանն, այսչափն ըացերեւոյթ է միք մտաց թէ այն նշանակում է լայնատարած երկիր մի՛ սոսպուած չորեսին երկարանս զետերովն, Եփրատէս, Տիգրիս, Գեհովի և Փիոսի: Եւ, նոքա որք արտադիր են ընդունելոյ գհայեցակէտն՝ թէ Եղիմական Այգին առնչութիւն ունէր այն